

ՓԱՐԻԶԻ ՀԱՅ ԲԺՇԿԱԿԱՆ ՄԻՈՒԹԻՒՆԸ

Բժշկական Միութիւնը իր իններորդ տարեշրջանի առաջին երկու նիստերը գումարեց Յունուար 26-ին եւ փետրուար 22ին, նախագահութեամբ պատուակալ նախագահի Տրմ. Վ. Յ. Թորգոմեանի: Ատենադպիր՝ Տրմ. Լ. Գրիգորեան կարգաց միութեան գործունէութեան տարեկան տեղեկագիրը (1927ի), որմէ կը քաղենք հետեւեալ տեղեկութիւնները:

Միութեան ամսական նիստերուն ներկայացուած են ուսումնասիրութիւններ բժշկագիտական այլաբան հարցերու շուրջ եւ եղած են հաղորդագրութիւններ աստաբանական շահեկան պարագաներու մասին, որոնց մանրամասնութիւնները տուած ենք ամսէ ասիւ «Բուժմանք»ի Նախորդ Թիւերով: Միութեան հրապարակային ժողովներուն մէջ, խօսած են փրօֆ. Աշար, անդամ Ֆրանսական բժշկական Ակադեմիային եւ փրօֆ. Աղաջանեան:

Միութիւնը, կարգ մը դժուարութիւններու պատճառով, առողջապահական ժողովրդային դասախօսութիւններ կազմակերպած է 1927ի ընթացքին, ինչպէս ըրած էր նախորդ տարիներ: Բայց Միութեան դասախօս անդամները իրենց առողջապահական դաստիարակչական գործը շարունակած են, աւելի արդիւնաւոր կերպով «Բուժմանք»ի միջոցով, զոր կը հրատարակէ Միութեան աստեանադպիրը: Միւս կողմէ Միութիւնը որոշած է բարոյական եւ նիւթական իր մասնակցութեան բաժինը բերել Սանասարեան ժողովրդային համալսարանի դասախօսութիւններուն:

Միութեան անդամներէն ոմանք, 1927ի ընթացքին, հրատարակած են կարգ մը բժշկագիտական աշխատութիւններ: Տրմ. Վ. Յ. Թորգոմեան շարունակած է հիմուտ յօդուածներ հրատարակել հայ բժշկական պատմութեան մասին եւ հաղորդագրութիւններ ընել նոյն նիւթին շուրջ *Société Française d'Histoire de la Médecine*ի, որուն անդամ է: Պ. Կ. Յ. Բասմաջեան հրատարակած է Ամիրտովլաթի «Անգիտաց Անպէտ»ի ձեռագիրը, Տրմ. Լ. Գրիգորեան՝ «Թէ ի՞նչ պատմեց Թրէքոնէմը կամ ի՞նչ է Սիֆիլիսը», Տրմ. Հ. Եղամեան՝ «Մանուկներու փախուստները», որ բժշկական լուրջ թէզ մըն է:

Բժշկական Միութիւնը շարունակած է վարել կարմիր խաչի փարիզի եկեղեցիին մէջ կարօտ հիւանդներու համար բացած բուժարանը, ուր Միութեան անդամները ձրի բժշկական խորհուրդ եւ խնամք տուած են, 1927ի ընթացքին, մօտ 2000 հիւանդներու (5000 քննութիւն):

Միութիւնը, կարեկիութեան սահմանին մէջ, բարոյապէս եւ նիւթապէս օգնած է թէ իր անդամներուն եւ թէ ոչ-անդամ

արուեստակիցներուն: Պատույ փոխատուութեան խնդիրը քննելով, գործնականապէս անիրականալի գտած է: Միութիւնը քննած է նաեւ ֆարիգ-գտնուող եւ ֆրանսական վկայական չունեցող քանի մը հայ բժիշկներուն գործելու արտօնութիւն ստանալու համար ֆրանսական իշխանութեանց մօտ դիմում ընելու խնդիրը: Բայց որոշած է այդ դիմումը ընել շահագրգռուող արուեստակիցներուն, որոնց քիչերը Միութեան անդամ արձանագրուած են, համամտութիւնը՝ առնելէ ետք:

Նախորդ վարչութեան պաշտօնավարութեան շրջանը լրացած ըլլալով, Յունուար եւ փետրուարի ժողովներուն մէջ, կրկնակ ընտրութիւններէ ետք, մեծամասնութեամբ ընտրուեցաւ նոր վարչութիւն հետեւեալ կալմով.— Նախագահ՝ Տքթ. Քօլօեան. փոխ-նախագահ՝ Տքթ. Արմէն, ատենադպիր՝ Տքթ. Լ. Գրիգորեան, գանձապահ՝ Տքթ. Գրգոյեան, խորհրդատու — անդամներ՝ Տքթ. Տէր-Դաւութեան եւ Տքթ. Եսդուպ:

Վերոյիշեալ հակիրճ տեղեկութիւններէն կ'երեւի որ ֆարիգի Հայ Բժշկական Միութիւնը, հակառակ իր համեստ միջոցներուն, ցոյց կուտայ գիտական եւ հասարակական կենսունակ ու օգտակար գործունէութիւն մը:



ՀԱՐՑ ԵՒ ՊԱՏԱՍԽԱՆ



Սյս խորագրին տակ պիտի հրատարակենք ընթերցողներու կողմէ մեզի տրուած ընդհանուր շահեկանութիւն ներկայացնող հարցումներուն պատասխանները:

Ընթերցող, անպատճառ հարցում մը ունիս, որ քեզ կը մըտատանջէ: անմիջապէս գրի առ և մեզի դրկէ:

ԳՒՋՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

(Պ. Թ. — Մուսիմիէ - Հալէպ).— Գիշութիւնը՝ երբ պատահական է, վնասակար չէ: Բայց ընդհանրապէս սու վորութիւն կը դառնայ. այդ պարագային, երբ յաճախ կը կրկնուի, կը պատճառէ ընդհանուր յոգնածութիւն, գունատութիւն, գլխի ցաւեր, յիշողութեան տկարութիւն, եւայլն, մասնաւորապէս պատանիներուն մօտ, մարմնի կազմութեան շրջանին:

ՔԹԻՆ ԳՈՑՈՒԻԼԸ

(Նոյն).— Քանի որ պատահական եւ հարբուխի հետեւանք չէ ձեր քթին մէկ կամ միւս ծակին գոցուիլը, կ'ենն թաղենք որ քթին խորշերը ծածկող հուզամաղանձը, մասնաւոր տկարութեան մը հետեւանքով, ենթակայ է արիւնախռուով. որով ժամանակաւորապէս կ'ուռի, մասնաւորապէս պարզ ազդեցութեան տակ: Եթէ կը նեղուիք, ցոյց տուէք մասնագէտի մը, որ քննելով, կրնայ անբաժնի դարձանը յանձնարարել: